

“Քանի մը կանգուն հողի համար արեան հեղեղներ . . . ,

Ահա թէ ինչպէս է բնորոշում դուրեան իր գրամայի մէջ այդ պատերազմը, որ ուրիշ ների համար հայրենասիրական գործ էր:

Այսպէս:

Ինչ որ այս գրուածքի մէջ հետաքրքրական է — ոչ այնքան դրամատիքական կատարումն է, որքան բովանդակութեան յղացումը, Անշուշտ, այժմեան արուեստի տեսակէտից նայելով՝ այդ գրուածքը բաւականութիւն չի կարող տալ շատ թէ քիչ խիստ պահանջների: Բայց գիտելով այն իր ժամանակի եւ պայմանների միջնորտում՝ նա կը ստանայ որոշ արժէք, որ որոշ չափով պատմական է:

Այն, ինչ որ Պետրոս Դուրեանը արաւ — այն ժամանակի թատերական դրականութեան համար շատ համարձակ քայլ էր եւ նոյն իսկ յեղաշրջում էր:

Եւ զարմանալին այն է, որ մինչեւ այսօր էլ գետրոս Դուրեանի սկսած տարտամ գործը ուրիշների կողմից գոյն եւ ոյժ չստացաւ, եւ արեւմտահայ գրականութիւնը մինչեւ այժմ էլ չունի իրական-ժամանակակից գրամատուրգ:

(Հայունականութեան)

ՍԻՄ. ՅԱԿՈԲԵԱՆ



## ՍԱՑԵՆԱԽՆՈՍԱԿԱՆ

1. Documents inédits pour servir à l'histoire du christianisme en Orient (XVI—XIX siècle), publiés par les PP. Antoine Rabbath et F. Tournebize, S.J. Tome I—II. Paris-Leipzig-Beyrouth 1905—1921. 8°, p. 668 + 644.

Արեւելեան Եկեղեցիներու պատմութիւնն միջին դարուն եւ նոր գարու առաջին շրջանին մութէ տակաւին: Իրենց ներքին եւ արտաքին յարաբերութեանց համար չեն ունեցած անոնք մանրապատում պատմիչ. Նաեւ հին դիւաններ գոյութիւն չունին Արեւելք: Բայց պահուած են բազմաթիւ վաւերագիրներ Եւրոպական, ինչպէս Արեւելեան պետական, վանական եւ առանձնական մատենագարաններու եւ դիւաններու մէջ, որոնք շատ բան կը լուսաւորեն այս ներու մէջ, որոնք շատ բան կը լուսաւորեն այս անցեալ շրջանին պատմական հորիզոնէն: Այս

տեսակէտով Ճոխ են մանաւանդ Հռոմի դիւանները: Ինչպէս միջին դարու վերջերն Փրանկիսկեան եւ գոմինիկեան, նշյապէս նոր դարու առաջին շրջանին կարմեղեան, Յիսուսեան եւ Վեղարաւոր կրօնաւորներն ընդարձակ գործունէութեան ասպարէզ բացին Արեւելք, զիսաւորաբար Պարսկաստան, Կ. Պոլիս եւ Ասորիք. ասոնք ժամանակին հաղորդած են մանրապատում տեղեկութիւններ իրենց գործունէութեան մասին, որոնք պահուած են վանական դիւաններու մէջ:

Գործ է այժմ, հին դիւաններու եւ մատենագարաններու խորշերէն հաւաքել վայրավատին մացորդներն ժամանակակից վաւերագիրներու: A. Rabbath ստածնած է այս գործը. 16 եւ աւելի տարիներու մէջ մանր խորշարկութեամբ ձեռք բերած է մեծաթիւ վաւերագիրներ եւ հին տեղեկագիրներ, պետական եւ առանձնական դիւաններէ, հում նիւթեր ԺԶ—ԺԸ դարուց արեւելեան եկեղեցական պատմութեան վերաբերեալ:

Զարմանք չէ, եթէ R. Նիւթի առատութեան առջեւ շուտարած զգայ ինք զինքը վայրկան մը: 1905 ին սկսաւ պրակ առ պրակ հրատարակել այս նիւթերը. 1907 ին լցո տեսաւ Ա. Հատորն երեք պրակներով. 1910—1911 ին հրապարակ հանեց Բ. Հատորին երկու պրակներու: Հոս դադար առաւ գործը ժամանակ մը. արդէն յոգնած էր փութաջան հաւաքիչը, որ երկու տարի ետքը՝ 11 Մայիս 1913 ի Բէյրութ կը վախճանի: Երրորդ պրակի տպագրութեան հոգը կը ստանձնէ իր կրօնակիցն F. Tournebize, որ արդէն ծանօթ է մեզի իւր հայագիտական հրատարակութիւններով:

Այսպէս ունինք այսօր մեր առջեւ երկու Ճոխ հատորներ, ուր ամփոփուած են արեւելեան եկեղեցիներու պատմութեան վերաբերեալ կարեւոր յիշատակարաններ:

Կ. Պոլիս, Ասորիք, Եթովպիա, Պարսկաստան նկատի առնուած են հոս գլխաւորաբար. Երկիրներ, ուր յանիշատակ ժամանակաց հետէ ապրած են Հայք, Պրացիութեամբ բնիկ ժողովուրդներու հետ: Անհնարին է խօսիլ Արեւելքի վրայ, առանց խօսք ընելու նաեւ հայ ժողովրդեան վրայ: Մեծ է այն յիշատակարանաց թիւը, ուր ի մեծուստ կը շօշափուին Հայք: Յատկապէս ուշագրաւ են մեզի համար այն տեղեկատութիւնք, զորոնք լատին կրօնաւորներն եւ գաղղիական գեսպանները հաղորդած են Արեւանցինին պատմական հորիզոնէն:

ելքի մասին իրենց մեծերուն, այսպէս Ա. Էջ 54—55, 460—467, ուր խօսք կ'ըլլայ Հաւեպի ազգայնոց մասին 1652 եւ 1662 տարիներէն։ Էջ 126—130 կը հրատարակուին կարեւոր վաւերագիրներ Տէր կոմիտասի (†1707) Նահարակութեան մասին (Martyre de Der Gourmidas). Էջ 471—473 կը հրատարակուի Սոյ Խաչատուր Կաթողիկոսի Նամակն առ Լուդովիկոս թագաւոր (12 Փետր. 1663). Բ. Էջ 555—561, 583—584 վաւերագիրներ Աւետիք Պատրիարքի մասին։ Հետաքրքրական է Նաեւ Բ. Էջ 595—596 հրատարակուած St. Priest ասպետի յիշատակագիրն առ Ժ'Անգուլոն, Գաղղից Նախարարն (2 Հոկտ. 1773), ուր խօրհուրդ կու տայ իւր Կառավարութեան՝ Հակառակ Ռուսիոց քաղաքագիտական ձգտմանց յԱրեւելս, որ Յունաց վրայ յեցած է, Հայերն եւ Ասորիներն նեցուկ առնուլ եւն։

Այս եւ այսպիսի տեղեկագրութիւններ, որոնց թիւն մեծ է, շատ բան կը պարզեն ԺԶ—ԺԷ դարուց հայ եկեղեցական պատմութեան լուսաւորութեան համար։ Կը յուսանք թէ առաջիկայ հատորներն աւելի հետաքրքրական նիւթեր պիտի բերեն ի նպաստ Հայոց պատմութեան, ինչպէս ակնկալել կու տայ Հայերէնագէտ հրարարակչին անձնաւորութիւնն, որ արդէն կը խոստանայ տալ առաջիկայ հատորին մէջ նոր նիւթեր Աւետիք պատրիարքի մասին։

Կը մաղթենք ամէն յաջողութիւն յաջորդ հատորներու արագ եւ ճոխ հրատարակութեան համար։

Հ. Ն. Ա.

2. Թիրնելքնեան 8., Արիանայ բառարան. Նորող տեսութեամբ եւ յաւելուածովք։ Վիեննա, տպ. Միխարեան, 1914—1920, 8<sup>o</sup>, էջը 390։

Գ. Միւլլէր բուռն թափով կը պաշտպանէր, թէ Հայերէնը երանեան բարբառին մէկ ձիւղն է այս հնոց ալ կարծիքն էր. Հայերէն այն բազմաթիւ բառերն, որոնք երանեան են հնչմամբ եւ ձեւով, առիթ տուած էին այս ենթադրութեան։ Հիւբշման եղաւ, որ խախտեց այս ենթադրութեան հիմը, ցոյց տալով, որ ինչպէս երանեան նոյնպէս հայ բարբառն հնդեւրոպական մայր բունէն յառաջացած ինքնուրոյն ձիւղեր են. իսկ երկու բարբառին մէջ նկատուած նոյնաձեւ բառերն մասամբ հասարակաց աղբիւրէ կը բրդիսն եւ մասամբ փոխառութեամբ մուտ գտած

են Հայերէնի մէջ։ Հիւբշման իւր “Հայերէն քերականութեան”, մէջ թէեւ տուած է ցանկ մը այսպիսի փոխառութեանց, բայց այն ոչ լրիւ կարելի է նկարել։

Այժմ թիրեաքեան կը փորձէ լնդարձակել այս ցանկը։ Իւր աշխատութիւնն յեցած է առաւելապէս նոյնահնչիւնութեան օրէնքի վրայ, առանց զայն լեզուագիտութեան փորձաքարի վրայ փորձելու։ Եւ արդէն թիրեաքեան յաւակնութիւնն չունի իբրեւ լեզուաքնին հրապարակգալ։ Այս անկեղծ խոստովանութիւնն մըն է, որ աւելի շնորհք կու տայ իւր աշխատութեան։ Պարսիկ եւ հայ բարբառին, զոր արիահայ կ'անուանէ, նոյնահնչիւն եւ նոյնաձեւ բառերու պարզ համեմատութիւնն է, զոր կը ներկայացնէ գիտութեան։ Թողով անոնց ծագման մասին դատաստանն լեզուագէտներու։ Բայց պէտք է խոստովանիլ, թէ թիրեաքեան սուր հոտառութիւնն ունի, որչափ ալ լեզուաքնին չղգայ ինք զինքը. շատ յարգի նկատողութիւններ կը պարունակէ իւր բառարանը, որոնք, ինչպէս կը հաւատանք, գրգիռ պիտի ըլլան լեզուագէտներու, աւելի խոր կերպով ուսումնասիրելու պարսիկ եւ հայ բարբառներու աղերմն, ուր թէ ի նպաստ հայուն եւ թէ ի նպաստ պարսկին կէտեր կան, որոնք փոփոխակի զերար կը լուսաւորեն. այս նկատմամբ հետաքրքրական են թիրեաքեանի նկատողութիւններն Յառաջաբանին մէջ։

1913ի վերջերն յանձնած էր հեղինակը իւր գործը տպագրութեան. աշխարհաւեր պատերազմը արգելք հանդիսացաւ տպագրութեան արագ շարունակութեան. այս յապաղման միջոցին վախճանեցաւ բազմարդիւն հեղինակը († 2 Մարտ 1919). Եթէ այսօր յետ եօթնամեայ յապաղման լոյս կը տեսնէ մաքուր տպագրութեամբ, այն կը պարտինք Հանդուցելոյն գրասէր որդւոյն, որ իբրեւ ժառանգ Հօրը աղնուութեան, ամենայն խնամք հոգաց գործոյն պակման։

Հ. Ն. Ա.

